

## ԳՐԱԿԱՆ

### ԱՄԱՆՈՐԻ ԽՈՀԵՐ

Ամանորի սա գիշերուան մեծախորհուրդ ու մեծիմաստ լուսթիւնը բզկառղ զանգակներուն յուստպարզե ու կորովաբաշխ զօղանջիւնը ժամեր առաջ գիտէիթէ մարդկային իմաստութեան անսահման տարածութիւններուն այմենէն անել բուհիցները մինչև յառաջանալու ախտաւոր յանդգնութեամբ տառապող իմ միտքը վերստին պիտի մղէր մեծ ու խորունկ՝ ինչպէս նոյնքան հիւանդ ու ցնորական խոհերու:

Հին Տարին Նոր Տարիին օգակող ստրոպէն, հինը նորին տգուցող սա կամ մուրջը, այն պահը՝ ուր մեր յոյսին ջերմաշափը կը հասնի իր բարձրակէտին, ուր մէկ կողմէն նոր ու առինքնող երազներ իրենց հմայչէ քաղցրութեամբը կը բազմապատկեն մեր սէրը դէպի կեանքը, ու

միւս կողմէն՝ փախչող տարին, դառն ու հեգնախտոն ժպիտը դէմքին, իր հետը անվերագարձ կը տանի 365 օրերու վարդագոյն փունջ մը՝ այս գեղահրաշ մոլորակին վրայ մեզի սահմանուած քանի մը տասնեակ հազար օրերէն, մեզ զգացնել տալով ժամանակի անհուն տարածքէն մեզի տրուած այդ քիչը լուսագոյնս արդիւնաւորելու անհրաժեշտութիւնը, ժամանակ կոչուած անտարազելի իսկութեան նուազագոյն կատորակն իսկ մեր յաւիտենական փրկութեան ի խնդիր ծառայեցնելու տարաշխարհիկ իմաստութիւնը: Այս ժամանակը, ուր ունիցեալ ու ապազայ եղրերը կը հագնին բուն նշանակութիւնը իրենց, հակառակ իւրաքանչիւրին տարիի մը սահմաններէն ներս կողապարուելուն, ու թերես այդ իսկ պատճառաւ: Այս պահը, միամկը տարուան բոլոր պահերէն, ուր բոլոր մարդիկ հոչտուած ըլլալ կը թուին ժամանակին հետ (օ՝, մարդուն յաւիտենական անհուչտութիւնը ժամանակին հետ, գանգատը՝ անոր արագ թաւալումէն կամ դանդաղ գնացքէն): Այս պահը՝ որ պիտի ուզենք երկարէ՞ր ու

### Ե Թ Է Զ Ի Ս Օ Բ Մ Է Լ Ք է Ք . . .

Երէ զիս օր մը լէկ, ո՛վ երազներս իմ վերջին,  
Կամ պարզը դուք յանկարծ ձեր հմայքն զերնօր,  
Ո՛ւ չգտնեմ պիս՝ կեանին ինձ կապող յոյս մը չնշին,  
Ու չսպասեմ օրերէն բան մը աղէկի, բան մը նոր:

Չեզ սրիս մէջ զորովով փայփայեցի շարունակ,  
Դուն զինի խողը, անապակ, մոլեխինդին դէմ կեանին,  
Եւ օրերուն իմ սժզոյն՝ ապրումներով ձեր ուժզին  
Իմաս մը նոր դուք տուիք, տուիք իմասը միակ:

Իսկ լելու չափ զիս 'թէ ըլլաք անզուր, վատասիր,  
Ո՛վ երազներս, ինձ իրեւ վերջին ընորիք, մեկնեցէք  
Չեզ պէս երազ մը հզօր հարելէ եք սրիս նէք:

Զի խոցեր՝ մեզ տրուած հարուածներէն կեանին բիրս  
Լոկ երազն է որ կրնայ բուժել թեւովն իր կախարդ,  
Սիա բ'ինչու երազին միւս կը փարի ամէն մարդ:

Գ. ՃՈ.ՐՑԱՐ